

ԱՄԲԱԿՈՒՄԻՆ ՀԱՐՍՆԻՔԸ

(Պ Ո Լ Ս Ո Յ Բ Ա Բ Ք Ե Բ)

Տեսարանն է կ. Պոլսոյ գեղեցիկ խաներէն մէկուն մէջ գտնուող գրասենեակ մը: Քիչ շատ աչքի զարնող մաքրութիւն մը եւ կանոնաւորութիւն մը կը տիրէ չորս դին: Անկիւններէն մէկը վառարան մը զետեղուած է, վրան սիրուն չերմաշափով մը: Պատերը զարդարուած են պոլսական զբաժնեակներու անհրաժեշտ զարդերը եղող օրացոյցներով, ամէնքն ալ ապահովագրական ընկերութիւններու կողմէ իբր ոեքլամ ցրուած: Գրասենեակին մէջտեղը, Թաւ կապերտին վրայ, Թուղթերով ու տոմարներով ծանրաբեռնուած երկար սեղան մը որուն շուրջը տեղ բռնած է նախ՝

Պ. Ամբակում, սովորական երիտասարդ մը, կարճահասակ, զիրուկ, կոշտ դէմքով, զաւառացիի կատարեալ տիպար մը՝ որուն քով իր ընիկ ունակութիւնները մշտնչենի պայքար մը կը մղին այն սովորութեանց հետ՝ զորս ստացած է երկար ատեն մայրաքաղաքին մէջ ապրելով:

Նր քովը կը գտնուին՝

Քանի մը հայ լրագրապետներ, նեղ, լայն, երկար ու կարծ մարդոց խումբ մը, իրար չը բռնող, իրարմէ բոլորովին տարքեր գոյն ունեցող կարկտաններու պէս տեսակ մը անձոռնի զանցուած կազմած հող:

Պ. Ամբակում, —կարգ մը կասկածելի շահադիտութիւններով հարբուտացած վաճառական մը,—մօտ ատենէն պիտի ամուսնանայ ջոցի մը աղջլկան հետ, եւ ուզած է որ աւազուց ինք անձամբ հասկնայ, քննէ ու սակարկէ թերթերու կողմէ գրուելիքը: Այդ պատճառաւ իր գրասենեակը հաւաքած է մայրաքաղաքին ամէնէն ծանօթ լրագրապետները, որոնք դրամին հոտք առնենուն՝ հրաւերը կրկնել չեն տուած:

Գիտելի կէտք սա է որ յիշեալ հայ լրագրապետներ երկար ատենէ ի վեր առաջին անգամն է որ քով քովի եկած են, եւ այդ հանդիսաւոր առթիւ շէնք շնորհք, բարեկիրթ մարդոց պէս կը խօսին առանց կուելու,

առանց հայրոյութեան, եւ կամ՝ առանց իրարու նկատմամբ ռառտուան թերթ մը», «անդրկամուրքեան օրագիր մը», «իրիկուան լրագիր» մը, եւալն սովորական առութիւնները գործ ածելու։ Դրամին հրաշըն է ասիկա *):

Պ. Ամբակում. — (Խօսակցութիւննը շարուակելով) ...
Եմ մասիս, շիտակը կը փափագիմ որ երկու առանձին մասի բաժնէք տրուելիք գովեստները. մաս մը հարսնիքէն առաջ տաք, մաս մըն ալ հարսնիքէն ետքը... ես մեթոդի մարդ մըն եմ, և կը սիրեմ որ ամէն բանի մէջ միշտ կարգ մը, կանոն մը գոյութիւն ունենայ... կրցմյ հասկցնել.

Ա. լրագրապետ. — Բայց սովորութիւնը կը պահանջէ որ...

Պ. Ամբակում. — (Հաղովիջելով) Սովորութիւնը ինչուս պէտք, ես չեմ մի կարգուողը... ամէն մարդուն իր գործը... գիտեմ որ նոյնիսկ ամէնէն մեծահարուստ, ամէնէն աղնւական ամուսնացեալները միմիայն իրենց պսակուած օրը գովեստ կարդացնել կու տան, բայց ես կ'ուզեմ որ հարսնիքէն առաջ ալ տրուին... վերջապէս կրնամքիչ մը անոնցմէ բարձր համարիլ ինքզինքս, անանկ չէ... ես մեծ...

Բոլոր լրագրապետները. — (Միաբնրան) Այս, էֆէնտիս, անանկ է...

Պ. Ամբակում. — Եթէ ատանկ է, թողէք որ ուզածիս պէս ընել տամ:

Բոլոր լրագրապետները. — (Միացտ միաբնրան) Եատ աղէկ, էֆէնտիս, ինչպէս որ կ'ուզէք:

Պ. Ամբակում. — Ուրեմն առանց ժամանակ կորսընցնելու վերջնական կարգադրութիւն մը ընենք լմնայ, անանկ թոփտան բան մը։

*.) Պոլսոյ հայ թերթերը ընդհանրապէս այս տեսակ որակումներով իրար կը յիշատակեն, վախճանալով որ թերթի մը անունը տալով անոր ուեքլամ (?) ըրած կ'ըլլան։

ԱՄԲԵԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՐՍՆԻՔԸ

(Գ Ո Լ Ս Ո Յ Բ Ա Ր Ք Ե Բ)

Տիսարանն է Կ. Պոլսոյ գեղեցիկ խաներէն մէկուն մէջ գտնուող գրասենեակ մը: Քիչ շատ աչքի զարնող մաքրութիւն մը եւ կանոնաւորութիւն մը կը տիրէ չորս դին: Անկիւններէն մէկը վառարան մը զետեղուած է, վրան սիրուն ջերմաչափով մը: Պատերը գարդարուած են պոլսական գըրասենեակներու անհրաժեշտ զարդերը եղող օրացոյցներով, ամէնքն ալ ապանովագրական ընկերութիւններու կողմէ իրը ոերբամ ցրուած: Գրասենեակին մէջտեղը, թաւ կապերոին վրայ, թուղթերով ու տոմարներով ծանրաբեռնուած երկար սեղան մը որուն շուրջը տեղ բռնած է նախ՝

Պ. Ամբակում, սովորական երթառարդ մը, կարմահասակ, զիրուկ, կոշտ դէմքով, գաւառացիի կատարեալ տիպար մը՝ որուն քով իր բնիկ ունակութիւնները մշտնչենի պայքար մը կը մղին այն սովորութեանց հետ՝ զորս սոտցած է երկար ատեն մայրաքաղաքին մէջ ապրելով:

Իր քովը կը գտնուին՝

Քանի մը հայ լրագրապետներ, նեղ, լայն, երկար ու կարճ մարդոց խումբ մը, իրար ըլ քռնող, իրարմէ քոլորովին տարբեր գոյն ու նեցող կարկտաններու պէս տեսակ մը անմոռնի զանգրւած կազմած հոդ:

Պ. Ամբակում, — կարգ մը կասկածելի շահադիտութիւններով հարբատացած վաճառական մը, — մօտ ատենէն պիտի ամուսնայց ջոջի մը աղջըկան հետ, եւ ուգած է որ առաջուց ինք անծամբ հասկնայ, քննէ ու սակարկէ թերթերու կողմէ գրուելիքը: Այդ պատճառու իր գրասենեակը հաւաքած է մայրաքաղաքին ամէնէն ծանօթ լրագրապետները, որոնք դրամին հոտը առնենուն հրաւերը կրկնել չեն տուած:

Գիտելի կէտք սա է որ յիշեալ հայ լրագրապետներ երկար ատենէ ի վեր առաջին անգամն է որ քով քովի եկած են, եւ այդ հանդիսաւոր առնիւ շնորհը, բարեկիրթ մարդոց պէս կը խօսին առանց կուելու,

առանց հայրութեան, եւ կամ^{*} առանց իրարու նկատմամբ ռառտուան թերթ մը», «անդրկամուրզեան օրագիր մը», «իրիկուան լրագիր» մը, եւայն սովորական ասութիւնները գործ ածելու։ Դրամին հրաշըն է, ասիկա^{*)}։

Պ. Ամբակում։ — (Խօսակցութիւննը շարուակելով) ... Եմ մասիս, շիտակը կը փափագիմ որ Երկու առանձին մասի բաժնելք տրուելիք գովեստները. մաս մը հարսնիքէն առաջ տաք, մաս մըն ալ հարսնիքէն ետքը... Ես մեծողի մարդ մըն եմ, և կը սիրեմ որ ամէն բանի մէջ միշտ կարգ մը, կանոն մը գոյութիւն ունենայ... կրցայ հասկցնել.

Ա. լրագրապետ. — Բայց սովորութիւնը կը պահանջէ որ...

Պ. Ամբակում. — (Հնադիմիջելով) Սովորութիւնը ինչուս պէտք, ես չեմ մի կարգուողը... ամէն մարդուն իր գործը... գիտեմ որ նոյնիսկ ամէնէն մեծահարուստ, ամէնէն աղնւական ամուսնացեալները միմիայն իրենց պսակուած օրը գովեստ կարդացնել կու տան, բայց ես կ'ուզեմ որ հարսնիքէն ուռաջ ալ տրուին... վերջապէս կընամ քիչ մը անոնցմէ բարձր համարիլ ինքզինքս, անանկ չէ... Ես մեծ...

Բոլոր լրագրապետները. — (Միաբերան) Այն, էֆէնտիս, անանկ է...

Պ. Ամբակում. — Եթէ առանկ է, թողէք որ ուզածիս պէս ընել տամ:

Բոլոր լրագրապետները. — (Միացան միաբերան) Եատ աղէկ, էֆէնտիս որ կ'ուզէք:

Պ. Ամբակում. — Ուրեմն առանց ժամանակ կորսընցնելու վերջնական կարգադրութիւն մը ընենք լմնայ, անանկ թոփտան բան մը։

*). Պոլսոյ հայ թերթերը ընդհանրապէս այս տեսակ որակումներով իրար կը յիշատակեն, վախնալով որ թերթի մը անունը տալով անոր ուեքլամ (?) ըրած կ'ըլլան։

Թ. լրագրապետ. — Լաւագոյն ըլլամբ գովեստներու իւրաքանչիւր մասը առանձինն սակարկել:

Պ. Ամբակում. — Զէ, ատիկա պազիրկեանի սովորութիւն է... ատիկա գործիս չի դար... ընդհանուր բան մը որոշենք լինայ երթայ:

Բ. լրագրապետ. — (Իր պաշտօնակցին) ձանըմ հոգչէ, ինչ կըլլայ որ: (Պ. Ամբակումի դառնալով) Բայց ամէնէն առաջ հասկնանք թէ ինչ պիտի ըլլայ գրուելիքը, քանի կուաթ գովեստ պիտի տանք...

Պ. Ամբակում. — Բայց ինչ պիտի ըլլայ որ... սովորական բան մը վերջապէս... ամէնուն ըրածնիդ ինծի պիտի ընէք:

Բ. լրագրապետ. — Օրինակի՞ համար:

Պ. Ամբակում. — Օրինակի՞ համար... վերջապէս ինչ որ կը գրուի... հա, չը մոռնամ ըսելու որ հարսնիքէն առաջ տրուելիք գովեստները մինակ ինծի համար պիտի ըլլան... եթէ ոչ կուտ մը չեմ տար, կը լոէք... պիտի ըսէք թէ ես մեծ մարդ եմ... թէ գոծունեայ եմ, կենցաղագէտ եմ... կը տոկամ ամէն տեսակ աշխատանքի... թէ մեծ մարդ եմ... գործի մէջ պատւաւոր եմ... թէ տունս ամէն տեսակ կարասիներ պակաս չեն... թէ բանթուֆլներս ջուխտ-ջուխտ կ'առնեմ միշտ... թէ գրասենեակիս յատուկ բալթօ կը պահեմ... թէ տարին անպատճառ երկու քոսթիւմ կը պահեմ... ցոյց պիտի տաք դերձակս, կօշկակարս... պիտի ըսէք թէ գործի մէջ ոչ ոք կրնայ հաւասարիլ ինծի... թէ մեծ մարդ եմ... իմ ճիւղիս մէջ առաջնը... թէ ամուսնութիւնս օրուան մեծ լուրն է... թէ ծանօթներ ունիմ, բարեկամներ ունիմ, երկու ֆէս ունիմ... թէ մեծ մարդ եմ... մեծ... այսինքն մեծ մարդ...

Ա. լրագրապետ. — (Ընդհաջելով) Ամոնք ինծի ձըգեցէք... ատիկա իմ մասնագիտութիւնս է:

Պ. Ամբակում. — Եւ այսպէս, կ'աշխատիք որ բան մը չը մոռցուի: Կ'ըսէք թէ բնաւ չեմ խաբած յաճա-

խորդներս, թէ հայ-լայփին ծաղիկն եմ... թէ իմ ապշրանքներս...

Դ. լրագրապետ. — Առ ալ ինձի թող մնայ... դիւտէք որ բաւական տեղեկութիւն ունիմ մանիփաթուրայի գործառնութեանց մասին:

Պ. Ամբակում. — Լաւ, միայն թէ չը մոռնաք ըսեւ թէ մեծ մարդ...

Դ. լրագրապետ. — (Ընդհիջելով) Բայց ձեր ուսանողական տարիներուն, ձեր պատանութեան նկատմամբ բան մը չը՝ պիտի գրուի, այդ մասը պակաս մը նաց:

Պ. Ամբակում. — Ինչո՞ւ չէ:

Դ. լրագրապետ. — Ուրեմն գրենք թէ շատ փայլուն ուսանողական շրջան մը անցուցած էք միշտ, թէ առաջինը, չէ, առաջնագոյնը հանդիսացած էք ձեր ընկերակիցներուն մէջ... միշտ յաջող ելած էք քննութիւններէն... Գերազանցած էք ձեր ուսուցիչները... անտես աղբարը, վարժարանին դռնապանը... մրցանակներ կորպած, գիտութեան ջահ, լուսաւորութեան ախոյեան հանդիսացած... օտարազգիներն իսկ ափ ի բերան թողած ձեր անստգիւտ կարողութիւններով:

Պ. Ամբակում. — Ատոնք ամէնք աղէկ... բայց... բայց... գպրոցականի շրջանս այդչափ փայլուն չէ անցած... գասատուս ողջ է տակաւին, և այդ անիծած մարդը միշտ վրայէս չէ պակսեցուցած իր ազգեցութիւնը... կը վախնամ որ գործը չ'աւրենք այդպէսով:

Պահ մը լուռթիւն՝ որու միջոցին Պ. Ամբակում եւ լրագրապետներ միջոց մը կը խորհին այդ ուսանողական տարիները փայլուն ցոյց տալու համար։ Տար վայրեկան մը կ'անցնի այդպէս։ Յանկարծ, Պ. լրագրապետը կը պոռայ.

Դ. լրագրապետ. — Գտայ, գտայ... կ'ըսենք որ թէն Պ. Ամբակում իր գպրոցականի շրջանին մէջ զգալի յատկութիւններ ցոյց չէ տուած, բայց գաստիարակը յափըշ-

տակուած էր անոր մոխրի տակ քնացող ձիրքերէն և գուշակուած թէ օր մը մեծ մարդ մը պիտի ըլլայ...

Պ. Ամբակում.—Այս, մեծ մարդ մը:

Գ. լրազրապետ.—(Ծարունակելով) Կ'ըսենք տակաւին թէ այդ ձիրքերը ապագայ ճարպկութեան, ապագայ յաջողութեան ու մեծութեան յայտաբար նշաններ երեցած են իր դաստիարակին... լաւ չըլլար:

Պ. Ամբակում.—Սքանչելի, ըսելիք չունիմ:

Գ. լրազրապետ.—Ու բնականաբար կը հետեցնենք թէ դաստիարակին այդ երբեմնի յոյսերը լիուլի պսակուած են այսօր...

Դ. լրազրապետ.—Ասոնք հարսնիքէն առջիններն են, ետքը ինչ պիտի գրուի... ան ալ հասկնանք:

Պ. Ամբակում.—Կեցէք, տակաւին չը վերջացաւ... այդպէս չորշոր տրուած գովեստները կրնան աչքի խորթ երեալ... կոթ մը յարմարցնելու է...

Ա. լրազրապետ.—Ատիկա գիւրին է... կ'ըսենք թէ բոլոր այս մանրամասնութեանց վրայ ծանրանալնուս նպատակը ուրիշ բան չէ եթէ ոչ պ. Ամբակումի կեանքը իբր օրինակելի տիպար մը ներկայացնել նոր սերունդին... կը լմնայ կ'երթայ...

Բ. լրազրապետ.—Ես ալ բարոյական մը կը հանեմ...

Պ. Ամբակում.—Ի՞նչ բարոյական կ'ելլէ ասկէ...

Բ. լրազրապետ.—Ճանըմ ինչ պիտի ըլլայ... Դժուար բան է... հիմայ ամէն բանէ բարոյական կը հանուի... Պառկելէն բարոյական, ելլելէն բարոյական, սոխէն բարոյական, ապուխտէն բարոյական... աւանակէն բարոյական... նոյնիսի՝ ականանութենէն բարոյական կ'ելլէ... կը բաւէ որ մարդ գրիչ բանելու եղանակը գիտնայ ու մանաւանդ վճարուի.

Պ. Ամբակում.—Քանի որ ատանկ է, ըսելիք չունիմ:

Պ. լրազրապետ.—Ուրեմն կրնանք հարսնիքէն ետքը տրուելիք գովեստներուն անցնիլ:

Պ. Ամբակում.—Օ՛հ, ատիկա մեծ բան մը չը պիտի

ըլլայ... ինչ որ կ'ուզէք գրեցէք, պայմանաւ որ երկար դրէս... քիչ մը զիս կը գովիշէք նորէն. պղտիկ բան մը՝ սանկ մէկ կամ երկու սիւնակ... կ'ըսէք թէ մեծ մարդ եմ... քիչ մըն ալ կինո... և աներ~պապաս ալ, հէ... ներկաներէն ոչ մէկը կը մոռնաք...

Ա. լրագրապետ.—Ես սպասաւորներուն անունն ալ կը գրեմ, առանց փողոցը կեցողները մոռնալու:

Պ. Ամբակում.—Խուռն բազմութիւն կար կ'ըսէք, բազմաթիւ շնորհաւորական հեռագիրներ ու նամակներ հասած ըլլալը կը ծանուցանէք... փեսան ու հարսր աղուոր հագուած էին կը դրէք, միշտ զիս առաջ դընելով... վերջապէս ամբողջ քլիշէն:

Բոլոր լրագրապետները.—(Միարեւան) Շատ աշզէկ, էքինտիս, շատ աղէկ... մեր գործը ինչ է արդէն...

Պ. Ամբակում.—Հիմայ գանքը սակարկութեան... ինչ պիտի տամ... սանկ կտրուկ խօսք մը:

Նորէն լուսթիւն: Պատւարժան լրագրապետները յատկանշական նայուածքներ կը փոխանակեն իրարու հետ, եւ մատի ու շրթունքի շարժումներով կը համաձայնին իրենք իրենց: Խօսքին թելը ծեռք կ'առնէ Բ. լրապետը:

Բ. լրագրապետ.—Քսան լիրա պիտի տաք ամէն մէկերնուս...

Պ. Ամբակում.—(Տեղէն վեր ցատկելով) Ի՞նչ...

Բ. լրագրապետ.—Քսան լիրա ամէն մէկերնուս:

Պ. Ամբակում.—Ըլլալիք բան չէ, սանկ երկուքին հետ նասը^{՞լ} էք...

Բ. լրագրապետ.—Իմ թարիֆայիս չի յարմարիր. ուրիշներուն նայեցէք:

Ա. լրագրապետ.—Ես ալ կը ձայնակցիմ արգոյ պաշտօնակցիս:

Պ. լրագրապետ.—Ես ալ համամիտ եմ յոյժ սիրեցեալ պաշտօնակցիս:

դ. լրագրապետ.—Համակրելի պաշտօնակիցներս սըբ-
տէս խօսեցան։

դ. Ամբակում.—Քայց ինդրեմ... իրականութիւնը
մի մոռնաք... ձեր ամէնէն աժան, գրեթէ ամէնէն հա-
սարակ ապրանքն է գնել ուղածս...

Բ. լրագրապետ.—Ինչպէս մեր պատւարժան բա-
րեկ... մեր պատւարժան պաշտօնակիցները դիտել
տուին, թարիֆան չի վերցներ... կը ցաւիմ; բայց ինչ
կուզէք որ ընենք... թարիֆան... թարիֆան...

դ. Ամբակում.—(Մտածեու) Պիտի գրէք որ ես մեծ
մարդ եմ... անանկ չեմ...

Բ. լրագրապետ.—Այս, և տակաւին ի՞նչ որ ուզէք։

դ. Ամբակում.—Լաւ ուրեմն, չորս ոսկիի կը բարձը-
րացնեմ, գործերնուգ կու գայ։

Բ. լրագրապետ.—(Միշտ անդրդուելի) Անկարելի
է... քսան լիրայէն կուտ մը պակաս չըլլար... մինակ իմ
ժամիս, 10 բունժով իւրաքանչիւրը 120 տողնոց եր-
կու սիւնակ բան պիտի գրեմ... ամէն մէկ տողին մէջ
երեսուն տառ, խորագիր... ու բոլոր ասոնք էնկիւրիի
մեղրէն ալ անուշ լեզուով մը... կը տեսնէք որ սեր-
մայէն հազիւ կ'ելլէ...

Սակարկութիւնը այդպէս կը շարունակուի ամբողջ քառորդ ժամ մը, եւ
վերջիվերջոյ երկուստեր համաձայնութիւն կը գոյանայ հինգ ոսկիի վրայ։
Միայն Բ. լրագրապետը դժգոհ է, իսկ Պ. Ամբակում գերազանցապէս
ուրախ։

դ. Ամբակում.—(Ձեռուրնակերը շիկելով) Լմնցմւ, ա-
նանկ չեմ։

Բ. լրագրապետ.—Հըմ, հըմ...

դ. Ամբակում.—Ելքայր ալ «հըմ»-ին տեղ մնաց... իշ-
տէ հինգ ոսկի ըսիք, հինգ ոսկի տուփ...

Բ. լրագրապետ.—Լիրա ըսէ սըւոր...

դ. Ամբակում.—Թող լիրայ ըլլայ...

Բ. լրագրապետ.—Օսմանցի դրամ ըսել կ'ուզեմ,
կը հասկնաք... քրիմիցը գործիս չի դար:

Պ. Ամբակում.—Ա. ինչպէս որ յարմարի... առիկա
իմ ձեռքս չէ... կրնայ ըլլալ որ օսմանցի դրամ չ'ու-
նենամ:

Բ. լրագրապետ.—Ես քրիմից չեմ առներ...

Միա լրագրապետնեղը.—Մենք ալ քրիմից չենք
ընդունիր...

Բ. լրագրապետ.—Թարթիֆաս ասակ է... ես ալ ձե-
զի չափ իմ շահս գիտեմ *):

Պ. Ամբակում.—Լաւ, թող ասանկ ըլլայ:

Կարգ մը անկարեւոր խնդիրներու շուշը դարձող խօսակցութենէ մը վերջ,
չորս լրագրապետները զուրս կ'ելլին գրասենեակէն: Սանդուխին վրայ, հա-
զիւ քանի մը ոտք կտրած, խօսակցութիւնը նորէն ծայր կ'առնէ: Շահու
խնդիրը մէջտեղէն վերցած ըլլալով, պատւարժան լրագրապետները ալ
որեւէ անպատճութիւն չին տեսներ իրենց սովորական բարբերուն վերա-
դառնալու:

Բ. լրագրապետ.—(Դ. լրագրապետիհա) Ինչու ասանկ
շուտ համաձայնեցար... աւանակութիւնը ձեռքէ չը պի-
տի ձգես բնաւ... ինչ կըլլար քիչ մը աւելի պնդելով:

Պ. լրագրապետ.—Աւանակը դուն ես... սա ան-
դըրկամուրջեան ուզեղին նայեցէք... գէշ ըրի չը պլն-
դելով:

Պ. լրագրապետ.—Եթէ իրիկուան պաշտօնակիցս
չըլլար...

*.) Պոլսոյ հայ լրագրապետները ընդհանրապէս օսմանեան
դրամներ կ'ընդունին իրենց յաճախորդներէն, զանոնք քրիմիցի
կամ անգլիական ոսկիի վերածելէ վերջ միայն կը վճարեն պաշ-
տօնեաներուն: Այդպէսով, ամէն շաբթու, մօտաւորապէս 80—100
դահեկանի չահ մը կ'ապահովուի իրենց: Տակաւին կան՝ որ պա-
կաս ոսկիներ և կամ աւրուած դրամներ կը գնեն լումայափոխ-
ներէն, աժան-աժան, և անոնցմով կը վճարեն իրենց պաշտօ-
նեաներուն շաբաթականը:

Ա. լրագրապետ.—Եզր էշուն էշ ըսեր է, ի՞նչ
կըլլայ որ... բարային նայինք...

Եւ այդպէս, ամէնքը մէկ դուրս ելլելով, անմիջապէս կը բաժնուին իրար-
մէ, վախնալով որ մէկը զիրենը միասին, քով քովի կը տեսնէ:
Բ. լրագրապետը միայն կը կենայ խանին դրան առջեւ, եւ միւսներուն
հեռանալէն վերջ կրկին վեր կ'ելլէ սանդուիներէն, քիթին տակէն մըր-
մուալով.

Բ. լրագրապետ.—Երթամ նայիմ... թերես զի՞նքը
ազդային բարերար, ազդային երախտաւոր անուանելու
միջոց մը գտնելով բացէն բան մը կարենամ փրցնել...
և յետոյ սա օսմանցի դրամին ինդիրը կարգադրեմ...
չելլէ ետքէն ոսկի տայ...

Վ.Ա.Դ.Ա.ՐՃԱԿ ՍԻՄԾՆԵԱՆ
